

ԴՈՒՆ ՀԱՐՑՈՒՐ «ԿԿՈՒ»Ն ԹՈՂ ՊԱՏԱՍԽԱՆԵ

Ո՞Վ Գտած Է Քարիւղը

Քարիւղը մարդոց ծանօթ է շատ հին ժամանակներ։ Աշխարհի կարգ մը շրջաններու մէջ, ինչպէս՝ Մերձաւոր Արեւելքի, անիկա կը հոսի գետնին մակերեսին վրայ եւ հետեւաբար դիրին է զայն գտնելը։ Դին ժամանակներու ժողովորդները քարիւղը կը գործածեին լուսաւորելու կամ նաւերուն մարմինը ծեփելու համար։

Ինչո՞ւ Ազլերենը Աշխարհի Մէջ Ամենեն Աւելի Գործածուող Լեզուն Է

Անգլերենը աշխարհի մէջ ամենեն հօգոր լեզուն է, որովհետեւ ընդհանրապէս ան կը դասաւանդուի իբրեւ 2-րդ լեզու։ Ան կը ծառայէ առեւտրական գործառնութիւններու, դիալանագիտութեան եւ գիտութեան մէջ։

Ինչո՞ւ։ Որովհետեւ անգլիացիները մէծ նաևաստինէր են, որոնք իմաստ են ընդարձակ կայսրութիւն մը։ Անոնց լեզուն իրենց հետ ճամբորդած է։ Սակայն աշխարհի մէջ ամենեն շատ գործածուող լեզուն չինարենն է, որովհետեւ աշխարհի վրայ ամենեն մէծ թիւով չինացիներ կան։

Ինչո՞ւ Կրակը կը Տաքնէ

Եթք մենք լուցկի մը կը բաենք քերթիչն վրայ, անիկա կը բռնկի որովհետեւ շերմաստիճանը շատ բարձր է, եւ լուցկին փայտը կրակ կ'առնէ։ Այս քիմիական հակազդեցութիւնը՝ կիզանիւթը, կ'արտադրէ շատ մէծ տաքութիւն։ Անիկա կը յառաջանայ փայտի հիւլեներու փնացումն արձակուած ուժանիւթէն։ Կրակ առած փայտը կ'անցնի հաստատուն վիճակէն՝ փլազմայի վիճակի։



Թիւը ովտրազսեծ՝ Ռիազ Կաղեան-Տիքորիքեան
Նսգրացարդեծ՝ Ռաֆայ Բժճիւեան



ՅԻՆ ԱՌԱՐԿԱՆԵՐ
ՀՏՊԻՏՏԵՐՈՒ
ԿԸ ՎԵՐԱԾՈՒԻՆ...

Աշխարհի շուրջ տարբեր քաղաքներուն մէջ կը պատահի, որ հանդիպինք դուրս լքուած հին բազմոցներու, ինչ պատկերասփիւներու, հինցած եւ մաշած անկողիններու։ Անոնց տերերը այս առարկաները լքած են մայթին վրայ՝ անոնցմտ ձերբագատուելու համար, յուսալով որ քաղաքի աղբահաւաքները զանոնք կը հաւաքեն եւ աղբանոց կամ կերամշակումի կեդրոն կը տանին։

Ընդհանրապէս այս անձերը, որոնք այս հին առարկաները փողոցին մէջ կը լքնեն, չեն կրնար երեւակայել, թէ անոնք կրնան երկրորդ կեանք մը ունենալ ընկերային ցանցերուն վրայ, կամ սոյնիսկ իսկական կեանք մը՝ նոր տերերու մօտ։

Միացեալ նահանգներ՝ Լոս Անձելքսի մէջ, փողոցի անանուն արուեստագէտ մը սկսած է կերպարանափոխիւն այս լքուած առարկաները։ Իր այս գործերը «Լոնսըմ թաուն» ծածկանունով ստորագրող արուեստագէտը այս լքուած առարկաները կը վերածէ տիսուր հտպիտներու դէմքերու։ Այս ձեւով ան կարելիութիւնը կու տայ քաղաքի բնակիչներուն՝ այս «աղբերը» տեսնելու աւելի հաճելի երեւոյթի մը տակ։ Անոր շնորհիւ՝ նոր կերպարանք ստացած այս հին առարկաները երկար ժամանակ չեն մնար փողոցին մէջ։ «Սթրիթ արթ»ի (փողոցի արուեստ) սիրահարները շատ շուտ անոնց երկրորդ տուն մը կը հայթայթեն։



ԿԵՆԴԱՆԱԿԱՆ ԱԾԽԱՐՅ

- * Ծովաստղերը աչք չունին: Անոնց թերթը լոյսը «կը զգան»:
- * 185 տարբեր տեսակի մօտաւորապէս 4.5 միլիառ թռչուններ ամէն ձմեռ դէպի Ափրիկէ կը զաղթեն:
- * 1973 թուականին Արապելլա եւ Անիթա առաջին երկու սարդերն եին, որոնք անջրապէտ ճամբորդեցին:
- * Ոիսսօ դլվիխները կրնան իրենց շունչը բոնել 30 վայրկեան:
- * Զոշիկ մը կրնայ հարիւրաւոր մժեղներ ուտել ամէն գիշեր:
- * Փտած հաւկիթներու հոտը շատ գրաւիչ կը թուի թերատուններուն:
- * Ուղտերը կրնան մէկ շունչով խմել մինչեւ 145 լիթը շուր:
- * Աւստրալիական տաք անապատին մէջ ագեվազները իրենց վերին թաթերը կը լիզեն զովանալու համար:



ԽԱՂԵՐ

Կրնա՞ն զտնել այս տան մէջ զդա-
նուող 16 արտասովոր մանրամասնու-
թիւնները:

Ո՞ր է արդեօք ելքի ճամբան:

Առաջարկած գոյսերով
եթէ սերկես շատ գեղեցիկ
պատկեր մը կ'ունենաս:

- 1.- Կանաչ,
- 2.- Բաց մոխրագոյն,
- 3.- Կարմիր,
- 4.- Կապոյտ,
- 5.- Վարդագոյն

ԻՆՉՊԵ՞Ս ՍՈՐՎԵՑԱՅ «ԱՅՆՈՒԿՄԵՆԱՅՆԻ» ԲԱՌ



Մայրիկս այդ բառը շատ կը գործածեր:

- Սահա՛կ,- կ'ըսէր ան հայրիկիս,- այնուամենայնիւ՝ երեխաները օդափոխութեան պէտք է տանինք:
- Սահա՛կ,- կ'ըսէր ուրիշ անգամ,- այնուա-

մենայնիւ դուն առողջութեանդ հոգ պէտք է տանիս:

Ես կը մտածիի, թէ ինչո՞ւ մայրիկս չ'ըսէր՝ «Սահա՛կ, երեխաները օդափոխութեան պէտք է տանինք» կամ՝ «Սահա՛կ, դուն առողջութեանդ հոգ պէտք է տանիս», առանց այդ «այնուամենայնիւ»ին:

Օր մը հարցուցի մայրիկիս, թէ ի՞նչ կը նշանակէ «այնուամենայնիւ»:

Մայրիկս սկսաւ բաներ մը բացատրել պարզ ու բարդ բառերու մասին, թէ ինչպէս «այն» եւ «ամեն» բառերը միանալով նոր բառ կը դառնան: Ես մտիկ ըրի: Ծատ բան չհասկցայ, բայց պատասխանեցի:

- Դա՛, հասկցայ...

Սիտքս կ'ըսէի. «Վես չունի, երբ որ մեծնամ՝ կը սորվիմ»:

Բայց այդ «այնուամենայնիւ»ը կարծես գլխուս մէջ բոյն դրած էր ու զիս հանգիստ չէր ձգեր, միտքս չէր ելլեր...

Օր մը ժիրայր զիս բակեն կանչեց: Թերին մօրուքով ոչխար մը բերեր էր գիւղեն:

- Մա՛, ժիրայր քերին մօրուքով ոչխար բերեր է, երթամ տեսնեմ,- ըսի մօրս՝ անհամբեր:

Մայրիկս սկսաւ խնդալ:

- Մօրուքով ոչխար չ'ըլլար, ատիկա ա՛յծ է:

- Բայց, մա՛, ոչխա՛ր է, միայն թէ մօրուք ունի:

- Թէ՛ մօրուք ունի, թէ՛ բուրդը տարբեր է, այդ պատճառով ալ ա՛յծ կը կոչուի, բացատրեց մայրս:

- Այնուամենայնիւ շատ կը նմանի ոչխարի,- ըսի եւ յանկարծ պոռացի.

- Վա՛յ, մայրիկ, այնուամենայնիւ ես հասկցայ, թէ ի՞նչ կը նշանակէ «այնուամենայնիւ»: Դասկցա՛յ... հասկցա՛յ...

Ես շատ ուրախ եմ ու պահ մը նոյնիսկ մոռցայ «մօրուքով ոչխար»ը:

Այնուամենայնիւ ես ժամանակին հասայ եւ տեսայ այծը:



ԱՇԽԵՏ ՀՍԿՎԱՆԵՐ՝ ՊԱՐՈՒԾԱԾ ՔՈՓԵՆՅԱԿԱԸՆԻ ԱՆՏԱՌԵՐՈՒՄ ՄԵԶ

10 ՏԱՐԵԿԱՆ
ՉԱՐԼԻ
ԿԸ ՍՐԲՎԳՐԵ
ԹԱՆԳԱՐԱԸՆԻ ՍԽԱԼԸ

Չոփենհակընի անտառին մեջ պահուղտած են մոռցուած վեց հսկաներ:

Ո՞չ, ասիկա հեքիաթի սկիզբ չէ, այլ՝ իրականութիւն։ Այս ծրագիրը յդացած է դանիացի արուեստագետ Թովմաս Տամպոն։ Գործածուած տարբեր տեսակի փայտի կտորներով եւ խոմք մը կամաւրիսերու օգնութեամբ, ան ստեղծած է անհաւատալի եւ բարի վեց հսկաներ, որոնք գետեղուած են իր ծննդավայր Չոփենհակըն քաղաքին անտառին մեջ։

Անտառին մեջ փոքրիկ եւ մեծ պատողներուն բնութեան պահպանման եւ վերամշակումին մասին անդրադառնալ տալու համար Թովմաս Տամպոն երեակայած է քարտեզ մը, որը նշանակուած են այս տարօրինակ եւ ազնիւ հսկաներուն վայրը։ Այս ձեւով այցելուները կը մասնակցին իսկական զանձի փնտռութիւն մը, որուն զանձը պիտի ըլլայ հանդիպումը՝ Փոքրիկ Թիլտի, քնացող Լուիի, Օսքարի եւ անտառին ուրիշ մոռցուած հսկաներուն հետ։

Եթիփս շունը ամեն օր փոխադրակառը կ'առնե...։

Միաթըլի մեջ, Միացեալ նահանգներ ամեն մարդ կը ճանչնայ Եթիփսը։ Այս տարօրինակ էջ շունը իսկական տեղական հանրածանօթ դէմք մըն է։ Անոր իւրայատկութիւնը ամեն օր ան մինակը հանրային փոխադրակառը կ'ելլէ եւ կ'իջնէ չորս կայարան հեռու։ Անոր միակ նպատակն է իր նախասիրած հանրային պարտեզը երթալ, որը ետք ընդունակ է այս պիտի միանայ իր տէրը։

Մինչ այդ ան մեծ ուրախութիւն կը պատճառ փոխադրակառը տարբեր վարիչներուն եւ ճամբորդներուն։



Իր ծնողքին հետ Լուսոնի «Սաքրը հիսթըրի միւզիում» թանգարան այցելութեան մը ընթացքին 10 տարեկան Չարլի Ետուար նշմարած է սխալ մը՝ հոյամողեզի մը անուան վերաբերեալ։ Չարլի նախապատմութեան եւ յատկապէս հոյամողեզներու մեծ սիրահար մըն է։ Յետեւարար ան անմիջապէս կը նկատէ, որ հոյամողեզի մը պատկերին տակ արձանագրուած անունը սխալ է։ Չարլի կը հաստատէ, որ հոյամողեզի մը պատկերին տակ արձանագրուած անունը սխալ է։ Չարլի կը հաստատէ, որ ներկայացուած հոյամողեսի դիմաստուերը փրօքսուերաթռփսի դիմագիծն էր, եւ ոչ՝ օվիրափրորինը ինչպէս գրուած էր բացատրականին մեջ։

Սորվելու բուևն պահանջը շատ փոքր տարիքին արտայայտուած է Չարլիի մեջ։ Այս մանչուկը սկսած է համայնագիտարաններ կարդալ 3 տարեկանին։ Այս պատճառով է, որ անոր ծնողները շուտարած են երբ ան նման հաստատում մը կատարած է։ Ճիշդ է, որ Չարլի ունի անսահման տեղեկութիւններ այդ նիւթին մասին, սակայն բնագիտական նման մեծ թանգարան մը կըրհնա՞յ սխալական ըլլալ։

Երբ լուրջ կը հասնի թանգարանի պատասխանատուին, ան կ'անդրադառնայ կատարուած սխալին եւ կը գնահատէ Չարլին։ Ան կը խոստանայ անմիջապէս խօսիլ պատասխանատու խմբակին հետ՝ սխալը սրբագրելու համար եւ կը խրատէ Չարլին՝ շարունակել այս նիւթին հանդեպ պահել իր հետաքրքրութիւնն ու խանդավառութիւնը։

